



բնակչութեան շագանական բարեկարգութեան եւ ՏԵՍՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՎԱՐ

ԿԱՍՏԵՐԴՆՈՒԹՅՈՒՆ 17 ՄԱՐՏ

Խւրուային եկած հեռազբական լուս  
քերը կը ժանուցանեն. թէ միջին խռավխայի  
գաւ աւաներուն Ապատենիսայի հետ միանա-  
լու դրոթը լմացեր է:

Թասոքանայի, Վատենայի, Խարմա-  
յի գրսութեանց երկիրներէն եւ Ու-  
մանիայի պապական դաւառներէն՝ որոնք  
Արարանիայի հետ միանալու բաղձանք-  
ին ընդհանուր քուէարկութեամբյայ-  
նեցին, պատգամա օրու թիւներ գացեր  
են Արարանիայի Յագաւորին, եւ ան-  
ալ պաշտօնական կերպով զանոնց ըն-  
դուներ՝ հասաւած խօսք տուեր է որ իրենց

բաղդանիքը պիտի ընդունվէ եւ ՚ի գործ դրվէ :

Այս խօսառութեան ՚ի գործ դրվելու համար՝ Սարսահնիացի զօրաց գունդեր պիտի խրկը վին յիշեալ գաւառները, եւ հօն կուսականչեր կամ գաւառական իշխանութիւններ պիտի հաստատվին Ա. Ա. եք թոր կամանուէլ թագաւորին անունով :

Ո՞րութեան գործին այս կերպով լը-  
մինհաղուն հետեւանքը կըլլայ՝ Ատվօսի  
երկին եւ Կիսայի կոմութեան ալ  
Գաղղիական զօրքերէ գրաւիլլ, ինչպէս  
որ Ա.՝ Կարուչոն կայսրը յայտաբարու-  
թիւն ըրեր էր (Ըստնացիական ժողովին  
օրը խօսած առենարանութեան մէջ :

Այս երեւելի անցքերն ի՞նչ ընդունելութիւն պիտի գտնեն Եւրոպայի եւ մանաւ անդ Ընդղեյ մէջ . ընդհանուր ոսլոքոյ եւ վերջապէս եւրոպական պատերազմի առիթ պիտի ըլլամն թէ ոչ ապաբան պիտի ցուցընէ մեղի, եւ այն ապագան ալ հեռու չէ : Առ այժմ մեղի երեւցածը ստէ, որ Աւստրիոյ, Բըրուպի և Օսմանիա ու Ռուսիա

ոռուսից եւ Խառնից տէրութիւնները  
Թառաքանայի մեծ գրսութեան եւ ԱՊօ-  
մանիայի գաւառներուն | Սարտենիայի  
հիան խառնընթեք չեն ընդունիր, բայց  
զէնքով միջամառթիւն ընկլն ալ Անդ-  
ղեա չընդունիր, որովհետեւ չուզեր եւ  
պիտի ուղեւ երբէք որ Խառնացոց ըըռ-  
ութիւն ըլլայ իրենց կառավարութիւնն  
նարեւու մասին :

Գանեքոր, Ենդղեց լրագրաց դրած-  
իբուն նայելը՝ կերեւի թէ յիշեալ  
մեծ տերութիւնները Սալօայի եւ Ահ-  
այի կոմսութեան Գաղղեց հետ միա-  
լըւն խնդիրն ալ նոյն կերպով կը նը-  
տուեն, այսինքն թէ որ Թռոսքանացին եւ

Ասացայի եւ՝ Ախալի երկիրներուն Գաղ-  
ղեց հետ խառնրգվելը արգիլելու համար  
ալ պէտք չէ որ ըլլայ , կամ ըլլայնէ եր-  
կուքին համար ալ պէտք է ըլլայ ըսել  
կուզին , եւ ասով մեծ անհամաձայնու-  
թիւն կը աեսնըգին Անդզին եւ վերոցիշ-  
եալ երկը մեծ աերութեանց քաղա-  
ուակնաւթեանց մէ :

Քաղաքութեանը մէջ :  
Եսոր ալ հետեւանքը սա կը լւայ որ  
Ենգղիա՝ ինչպէս որ Թաղմալը զիրն ալ  
ըստածէ, Սավօայի եւ Կիմայի երկիրնե-  
րուն Գրադղես հետ խառնը վիլը արգիլել  
ուղէնէ, մինակ կը մնայ, եւ մինակ մնալովն  
ալ թէ որ իր բարոյական ազգեցութիւնը  
չբաւէ, ասանկ փոքր բանի մը համար  
Գաղղես գէմ պատերազմ չբանար :

Խնդիրը կը մնայ գիտնալ թէ Գաղ-  
զեց կառավարութիւնն ի՞նչ կերպով  
պիտի խստնէ Ատվօայի եւ Կիսայի եր-  
կիրները Գաղղից հետ Արովհետեւ ո-  
րենադրական ժողովին բացված օրը Ա.  
Կարօլըն կայսրն յայտարարութիւն ը-  
րեր էր թէ մեծ ակրութեանց հաճութիւ-  
նը պիտի խնդրէ, որմէ կը հետեւի թէ ա-  
նոնք հաճութիւն շտան նէ ետ պիտի կե-  
նայ այս զործէն։ Բայց միւս կողմանէ  
Գաղղից արտաքին գործոց պաշտօնեայ  
Ա. Թառալնէի վերջին ծանուցագիրնե-  
րուն մէջ եղած յայտարարութիւններէն  
ալ կը հասկըցվի թէ Բարձմայի ու Աօ-  
տէնայի զքութեանց երկիրները Սարտե-  
րն և Շահնշահ պատճեանց առաջնորդները պատճեանց առաջնորդները

Նիստյի հետ միանան նէ՝ Գաղղրոց ա-  
պահովութեանը համար Սախոցի եւ  
Ախսայի երկիրներն ալ հարկ է որ Գաղ-  
ղրոց հետ միանան : Հիմա որ Բարձա-  
յի ու Վօտէնայի երկիրներէն զատ Թռու-  
քանացի ու Պաօմանիայի երկիրներն ալ  
Սարտենիայի հետ կը միանան, Գաղ-

Այս մտածութիւններն են այս օ-  
մերս բոլը Խւրուպայի ուշտկութիւնը  
դրաւողը, եւ ամենուն աչքը Անդղից  
նոր հրավարանին փրայ դարձած է, ուր այս  
անդիներուն փրայ երկոր զիթարանու-  
թիւններ կըլլան, եւ կառավարութեան  
առաջանքներն առ երանուած ունեն եւ

առաջանայի պարսկա ալ կը պարտաւորի քը և  
առատեղի կութիւն առլու եւ իրենց կար-  
թիքն ու բանած ընթացքը յայտնելու :  
Աւագի մենք ալ արժան կը համարինք  
Կոկիոյ արագքին գործոց պաշտօնեաց  
որա Ճօն Ուշովի ըրած հետեւեալ ա-  
նենաբանութիւնը թարգմանել :

Ջեմ կրնար թողուշ որ ոյս վիճաբանու-  
թիւնը դոցիք՝ առանց պատասխան տալու ազ-  
ւու Աստիճն (Առա Ճան Ամանըըր) ըրած  
արցիմանը եւ առանց քանի մը գիտողութիւններ  
ու ելու խորհրդաբանիս ուրիշ մեկ քանի յարդի

անդտանց ըրած խօսքերուն վրայ՝ Ազգին լորտ  
կը հարցուանէ թէ գաղղիացւոց կայսրը Ամեօց  
վերաբերեալ խնդիրը պարզապես բացատրել կու-  
զէ, թէ Տէրոսպայի մեծ տէրութեանց խորհուրդ  
հարցուանել կուզէ: Խո՞ Գաղղիացւոց կայսեր  
ատենաբանութիւնը կարգավիս ետեւ, Գաղ-  
ղիոյ գեսապանին այսօր ինձի տուած լրացատ-  
րութիւնները լւելու ետեւ, չեմ կրնար երկբա-  
յիւ որ Կորին Ա. Ա. Եհակիառութեան գի-

աւարութիւնը նսյն իշխացյն վրայօք կերպապայ  
մեծ տէրութեանց խորհուրդ հարցանելէ։  
Հիմա, թէ որ ազնիւ Ապրու կը ներէ, քըն  
նենք քիչ մը գալլիքացւոյ կայսեր կացութիւնը  
Այս խնդիրը ոչ միայն իր անփական գորութեա-  
նը կամ իր անձնական կացութեանը կը մերաբե-  
րի, այլ Գաղղիսյ կացութեանն ու Ծրոպայի  
ապահովութեանը։ Գաղղիսյացւոց ազգին մէկ միջ  
մասը եւ Գաղղիսյ զանագան միապետութեանց  
յարեալ քալլաքագէտ մարդիկ կը պնդեն, թէ  
Սարտենիսյի թագաւորութեան մեծնալը Գաղ-  
ղիսյ ապահովութեանը կը դպչի առ ժամանակը  
Սարտենիսյի թագաւորը կարող կըլլայ՝ սրիշ  
տէրութեանց հետ պատերազմ ըրած ժամանա-  
կը շփոթութիւն համեմ Գաղղիսյ սահմանագը-  
լու իմեռուն վրայ, եւ Գաղղիսյա ալ կը պարտաւո-  
րի երկու բանակ ունենալու Սալօսյի ու Կիսյի  
կողմերը, որպէս զի արտաքին յարձակումէ ինք  
զննք պատապարէ։ Ուստի, կըսեն ինքն ու իր կա-  
ռավարութիւնը, իրենց մինչեւ հիմա վայելած  
ապահովութիւնը այսու հնատեւ ու վայելելու  
փափաքելով, եւ այն ապահովութիւնն ալ Սար-  
տենիսյի մեծնալովը վտանգի մէջ ինկան դատե-  
լով, գաղղիսյացւոց կայսը կըսէ, թէ Սալօսյի  
ժողովուրդն հաճութիւն առալու ըլլայ նէ, յիշ-  
եալ երկիրը Գաղղիսյ խառնըմին։ Սակայն, անց-  
եալները յայտարարութիւն ըրաւ, եւ կը կարծեմ  
որ հիմա ալ յայտարարութիւն կընէ թէ Ծրո-  
պայի մեծ տէրութեանց կամքն հարցընելու կը  
փակաքի։

Ապացեմ խարհոդարանին որ մտածէ թէ  
Գրալզիս վեհապետ մը՝ ով որ բլայ անփոյթ չը-  
կրենար բլաւ Անդղիս եւ ընդհանրապէս Խըրո-  
պտիք մեծ աւրութեանց կարծիքն հասկընալու իր  
կացութեանը վրայօք : Խո ատենադրանութեանը  
մշջ յայտարարութիւն կընէ թէ Սաֆօսի եր-  
կիրը զենքով չպիտի գրաւէ : Ի՞նչ կընծանակէ  
այս խօսքը : Ար նշանակէ թէ միտք չունի Խըրո-  
պտիք տհաճութիւն եւ կասկած պատժառելու .  
ոյլ իր միացն անէ որ իր կառավարութիւնը կըր-  
պտիք Խըրուպտիք մեծ աւերութեանց աշքին տաջեւ  
անանկ գրաւթիւններ զնել, որոնք կապացուցա-  
նեն թէ Սաֆօսի երկիրը Գաղղիս հետ կրնաց  
հասանել առանց մեղադրըլեւ, եւ անոնց իոկ  
հաճութեամբ :

Առ չեմ ընդունիր Գաղղիսյ կատավարութեան յայտնած կարծիքը : Առ ալ Խւրսոպայի ու բութեանց մէկան վերաբերեալ ըլլուզիս, իմ արծիքս ալ այս և որ Սամօսյի եւ Արշեան գաւառներուն մէկ մասին Գաղղիսյ հետ խառնը վեց ուաւել Խսալիսյ համար վասնդաւոր և քան թէ մասնց այժմեան վիճակի մէջ Թագավ Գաղղիսյ համար, բայց միանդամայն կը համարձակիմ ուրիշ նորիք մը խորհրդարանին ուղղելու Աշուստայի ընդութիւններուն պիտի հաղըրվի : Անդգիտական գործադիր իշխանութեան չը առջանար, այլ առաջաւորն ու խորհրդարանն ալ կայ: Բայել շեմ զգեր թէ Անդգիտական խորհրդարանն այս ինքնդրյան զայ իր կարծիքն յայտնելու չէ: Բայց կը պատճեն ըստ որ եթէ մնաք այս նիւթիս վրայ գրգիշ իշ վիճաբանութիւններ հանելու բանար, եթէ

Դուրս երթալիք լուսկին հերուն ծամրու.  
ծախը առանցին վրայ է :  
Լրագրուս վերաբերեալ նաև ակ կամ որ  
եւ ից է գրութիւն , խմաղը ին պիտի  
ուղղուի . եւ ասանց համբուն ծախէ-  
քը երկոցին վրայ է :

իւն յարուցանել ոչ միտյն Պաղպիսյ ու  
իսյ զարծագիր իշխանութեանց մէջ, ոյլ  
ազգիացի ու Անդզիացի ազգին ժողովրդո-  
ւ, եւ ես չեմ կրնար իմ կողմանէս հաւա-  
ր հսաւ առանց հարկին թշնամութեան ու  
ծի զգացումներ գրգռելու եւ երկու ազգի-  
ար ձգելու աշխատավ մարդէն աւելի զէշ-  
ութիւն ընող մը կարենայ ըլլալ Անդզիսյ:  
ըսի որ իմ կարծեօքս գաղղիացւոց կայս-  
աւունք չունի այս գործին մէջ. անանկ  
է կը ինդրեն, որ իշխանութ չունի ինքը լու-  
սիկա արդարախոհութեամբ եւ խորին մը-  
թնամք քննելիք ինզիք մընէ, եւ չկրնար  
գլխիս եւ ոչ Խըրուպայի օգտակար ըլլալ  
ըրպէսութեան խնդրոյ զայն գարճունելլ՝  
հանդարտաւթեամբ եւ հասուն խորհր-  
ննելու այն ամեն փառուերն ու իրաւունք-  
ր երկու կողմանէ մէջ կը բերիլին:

սի որ գալիքնացւոց կայսրն յայտարարութեաւ թէ Եւրոպայի տէրութեանց հարցը Ապօպյի ժողովութեան հաւանութիւնն է ետեւ կուզե այն երիխը Պաղպեց Աւաստի որչոփ որ ցաւելը մտիկ ըրբի թի Սըր Առօպերթ Շախին ըստած խօսքեցը, նէկմէյարգոյ երեսախոսանին ըստած խօսքերն է պէտիս ցաւ չպատճառեցին ինձի : Անդիքներն, ըստ իո, Եւրոպայի տէրութեան հարարու հետ ունեցած ընդհանուր յաշեթեանցը կը վերպերին, երկու տէրութեան իրարու վասյ գրած կամ գնել ուզած թեանը հետ կապակցութիւն ունին : Այի զանոտան տէրութեանյ անկախութեանցը ապահովութիւնը կը կազմունց որ Եւրոպայի ապահովութիւնը կը կազմունց որպ ոչ արուեստ կրնայ մնալ, ոչ վասնութիւն եւ ոչ ընկերական յարաբերութեան : Մեծ փոխախութիւնը մը եղաւ իտաւած : Այն փոխախութիւնը կը յուսամ որ ժողովութեան բարօրութիւնն արաբ անին յարաբերութիւնները կը խզէ, պար կը յօրինէ : Ասանկ զոխիսութիւնն ար կատարցիլ կամ դլաւի ելլել՝ առանց շփոթութիւններ հանելու կամ տէրութեանը իրար ձգելու վասնողի, այն տէրութիւնն էջներնին նոր սահմանագրութիւններ կանեած մրանգամայն հին ատելութիւններով ու թիւններով վառեալ կը ըստ իրարու

սծի կը թուի թէ Անդզիս կառավարուս  
եւ կրնամ ըսել թէ խորհրդարանին ալ  
որութիւնն է գործին այս վճարակը նկա-  
քննել թէ որն է Խորոպայի խաղաղու-  
հաստատ պահելու եւ ամրացնելու լա-  
կերպը . բրենց պարտաւորութիւն է չըա-  
սր եւ իցէ կերպով եւ չայտնել կաս-  
թշնամնաթեան առաւելութիւն մը , եւ  
նդ այս ինդրօյն վերաբերեալ պաշտօնա-  
ւթիւննանքը խորհրդարանին գեռ չներ-  
շ՝ ժամանակէ առաջեցրակայութեան մը  
և շաշխատիլ , եւ վերջապէս օտար վեհա-  
մարմունքին վրայ դաստութիւն մը չը-  
գորութիւնները կարգացմէն ետեւ սր-  
անիրաւ ճանչըլի Գաղղիս պէս երկրի  
եանին համար , որուն հետ բարեկամ մը-  
առհանգէ մը շահու .

որտ Ճան Ուշըլի այս ըթած խօս-  
կինայ համեցվիլ որ Անդղեոյ կա-  
ռութիւնը՝ որչափ որ Սագօայի  
և մէջ Գաղղիոյ կառավարութեան  
այսու ամենայնիւ անոր Հետաւ-  
ալ միտք չունի. ուստի թէ որ  
սնալինկալ ծանր խնդիր մը, կամ



դայլն Գևերտողյն ժողովն :

Ս. Խջմիածնէն զրգած նամակ մը  
բերկրասիթ անզեկութիւններ կուտայ  
մեզ վեհափայլ Արքազան Կաթողիկոս  
սին ըրած ուսումնասիրական ջանքերուն ե  
ու րիշ ապօպուտ անօրէնու թեանցը վրայ  
“ Առան սամաց Արքազան թիւնն իւ թ

ւորին բարձր Արբազնութիւնս իւր  
գերադյն հօվուապեական կօչմանը ար-  
ժանի իմաստուն հօգածութեամբ՝ աշ-  
յաստանեաց եկեղեցւոյ պայծառութիւ-  
նըն ու ազդին բարոյական զարգացումը  
իրեն առաջին պարտաւորութիւն ճանչ-  
նալով, բոլոր առաջնորդական վիճակինե-  
րուն ու թեմերուն մէջ հօգեւորական  
ուսումնաբաններ հասաատելու եւ գըտ-  
նըլածներն յարաեւ բարեկարգութեան  
վիճակին մէջ պահելու տնօրինութիւններ  
ըսերէ:

**С**ја оւсюлъшн арханън бротън мѣдъ гаш  
арфъвадъ оւсмюнъбрнъкънъ бнъ. Гајкъвакънъ тѣр-  
гашкънънъ тѣрбънъ, кроинъа гаштотъ тѣрбънъ, оуор-  
гаштотънъ бнъ арфъвадънъ арханън бротънъ, даш-  
тотъарханън бротънъ, тѣрбънъ бнъ бѣкъ-  
гаштотънъ бнъ тѣрбънъ бротънъ.

Սբդէն այս կերպ հաստատուն հա-  
զեւորական դպրոց ունեցող քաղաքներն  
են՝ Թիֆլիզ, Երևան, Շիացիխոյ,  
Առահ, Եղիսաբեթապօլ, Շխալքէլէկ,  
Ելեքսանդրապօլ, Հին-Եախիջեւան,  
Կոր-Պայտիս, Աղարշապատ, Շու-  
շի, Եսուխի, Վամախի, Կոր-Եախի-  
ջեւան, Քէֆէ, Քիշնէր, Սարախան,  
Գլուխ, Մողգոկ, Սաւարապօլեւու-  
րիշքանի մը աեղեք։ Սուրբ Խջմիածնի  
վանքին ուսումնարանն ալ զերսցիշեալ կեր-  
պօվ բարեկազգեալէ, եւ մէջը կան հիմա  
50 աշակերտք, սունք Ա. Աթոռին սեփա-  
կան թեմերէն մողելքած են հան։

Սասնք՝ ինչպէս նաեւ վերոյիշեալ բռ-  
լը քաղաքաց գաղրոցներուն աշակերտաները՝  
փարզապես, քահանայ, փարմապես ըլ-  
լաղու առհմանեալ են, բայց հարկադրեալ  
չեն: Եթիւն թէ, եկեղեցական վիճակիմ ջ  
մանեւ ու զողմ այն ուտու մատրաններուն  
մէկունք մէջ կրթը ված ըլլալու է:

Սրբազն հայրապետը՝ Ս. Խջմիած-  
նի վանքին եւ Հայուսանի ու Ուռուսաս-  
տանի վիճակիներուն բարեւոք տեսչութեա-  
նը համոր եպիփակուպաց պակառ Յթիւն  
աեւնելով, ու Յթ վարգապետ եպիփակուպա-  
ձեւնազբերե, որոց անուններն են իրենց  
այժման պաշտօնովը.

## Գրիգոր վարդապետ Յորեանց

## Գալորդ վարդ • Մկրտիչեան

Սահմանի վարդ. Բարգավաճուց Ընդամենք  
ախտաբան Ա. Խջմիածնի:

Վէսրդ ծգնաւոր Աղնուելի  
Յօւաննեամաս . Ապանեւ

Յօհաննէսպորդ . Ըսլանեան Մաթուր  
Ա. Խաջմիածնի .

•  $\sum_{\mu \in L} \text{dim}_{\mathbb{R}} \cdot \|\Gamma_{\mu}\|_D^2 \omega_\mu$

Հայր վահուց Տաթեւայ:

Եղեազար վարդ . Ապրազեան , վե-

Ճակաւոր Պարապաղու :

Ապրդան վարդ . Օձնեցի , յաջորդւ-

Դեքստրակառովէ վիճակին եւ  
եւ

վանուց :

## ԱՐԱՐԱՏԻՒՆ ՀԱՅՈՒՄ ՀԱՅՈՒՑ

Այս անունով կիսամասեայ պարբե-  
րական տեսքակ մը կը տեսնենք Խզմիրին  
Հաշտենից ընկերութեան ուսումնական  
անդամներէն խմբագրեալ , եւ նոյն քա-  
ղաքին մէջ հրատարակեալ : Այս պար-  
բերական նոր թիրթին նսպատակն է ազ-  
գային , պատմական ու զրատպիտական ան-  
գեկութիւններ հրատարակեալ , նախնա այ

աշխատասիրութիւններէն գեռ մամուլի  
տակ ըմասծ գեղեցիկ եւ ընտիր յօդ-  
ւածներ ՚իլյու ընծոյել, եւ եւրոպական  
երեւելի հեղինակներէ շարադրեալ հը-  
րահանդիւ օգտակար ու զուարձալի վէ-  
պեր եւ ուրիշ զանազան ընտիր գլո-  
ւածքներ թարգմանելով ընթերցաւէր  
տղացնոց հաղորդել։ Արդէն հրատա-  
րակված ու մեր ձեւքը հասած թիւ երը  
վերոցիշեալ նպատակին ծառայիլու գո-  
վելի ջանք եւ խոհական եռանդով ցըց  
կուտան արգոյ եւ ուսումնական խմբա-  
գիրներուն կողմանէ, թէ նիւթերուն ընտ-  
րութեանը թէ խորհրդածութեանց զդո-  
նութեանը եւ թէ շարադրածոց կպնօնա-  
ւորութեանը մասին։ Ուստի իրաւամբ կը  
յուսանք, որ աշտենից Միութեան չան  
գէսը իւր այսդովիլի ընթացքին մէջ յա-  
ռաջադիմելով աղզիս ընթերցասիրոց դո-  
հութիւննու համակրութիւնը կըդրաւէ։

Տարեկան զիննէն երկու արծաթ  
Մէծիամբէ քսաննոց, եւ դործակալներն  
են, իզմիրի մէջ արգոյ Պ. Պուկաս Մա-  
մարեան, եւ Ա. Պոլսոյ մէջ արգոյ Պ.  
Յովհաննէս Միրզա Ա. անանդիցի։

---

### ԽԱՌԵ ԼԱՒԲԵՐ

Իերկրութեամբ սրտի կը ծանու-  
ցանենք արգոյ հասարակութեան թէ ար-  
քունի բժշկական բարոցին հայազգի ա-  
շակերտներէն արժանայարդ Պ. Պարե-  
գին Պ. Չափրաստճեան, Պ. Յակոբ  
իսակիթարեան եւ Պ. Բիւզմանդ Մանու-  
էլեան՝ բժշկական կենցաղօգուտ արհես-  
տին ուսումը աւարտած եւ վերջին քըն-  
նութիւններն յոջողութեամբ անցու-  
ցած ըլլալով, ամսոյս 8 ին տոքթորու-  
թեան վկայտկան ստացան։

— Մայրաքաղաքիս Ժառանիւլը  
զիրը կը ծանուցանէ թէ անցեալ շար-  
թու Խւակիւտարի Պաղպարպաշի ըսված  
թողը աղքատ յշյն կին մը երեք արու-  
գաւակ մէկնի ծներէ երեխնալ առողջ  
— Երաստիայէն հետեւեալ նամակ  
կը զրեն մեղ՝ լազգոյս մէջ հրատարա-  
կելու խնդրանօք։

“ Մէր գպրոցը որուն այդեկութէ  
թէ եւ աշնան եղանակին մէջ կըլլար, այլ  
այս տարի զանազան առթից պատճառա-  
քիս մը անագանելով՝ յունվար 17 ի  
երկրորդ անգամ քննութեան արժանա-  
ւոր ըլլալու պատիւն ստացաւ քաղաքի  
մայր հեկեղեցւոյն մէջ ՚ի ներկայութեա-  
րնիկ եւ պանդուխու աղդայնոց։ Ժամ  
հինգին երբ հանդիսականք եկած ժողո-  
ված էին, յեկեղեցի գալ սկսան աղայ-  
զոյդ դոյդ յերկուս բաժանելով զիուու-  
րազմութեան ժողովրդեան, եւ երաժշ-  
աց “ Արքէ գուք, եւ ուրիշ այն օր-  
ւան համար նոր շարադրուած երգոյ ս-  
տղայոց առջեւէն հնչելոյն ներդաշնակա-  
ւոր ձայնը՝ մարտագրութիւն փողոյնան կը պ-  
արաստէր զժողովուրդս յուշադրութիւ-  
նեւ զաշակերտս ՚ի փորձ քննութեան։ Ա-  
պա յառաջ կանչուեցան հեաղհետէքե-  
րականութեան հնադ կարգերը եւ ճար-  
տուանութեան զրօշակին տակ զինուու-  
րովնելը՝ որք Անուտ, Խաչ, եւ Հանչ  
կարգացած էին, անոնցմէն ալ ետք աշ-  
խարհագրութեան բնական եւ ուսոււ-  
նական մասերը, թուարանութիւն, քը-  
րիստանէական վարդապետութիւնեւազ-  
գոյին պատմութիւն մի զմբոյ կիր յա-  
ջորդաբար քննուեցան։ Հուսկ ուրիշն  
զարգացեալ աշակերտաց սոսկ մասց ա-  
չօք լուսաւորեալ Թագիս Մահան

յին չարիջները. վասն զելսելուն որ՝ ու մեկն հրաման գրեց իւր հոգեւոր որդւոյն շնորհազարդ Առաջել վարդապետին փութալ ՚ի գործան չարիջն եւ ՚ի խաղաղութիւն. որն որ ու թ օր մնալով այն տեղ, մեծ խոհեմութեամբ, բազում ըղդուշութեամբ ու ճարտարութեամբ՝ այն պիսի հիմնական խաղաղութիւն հաստատեր է մեջերեին, որ երկպատկեալ մասնաց երկու կողմն ալ մեծապէս զոհ ըլլալուն ՚ի զատ, տեղույն միւտիքն ալ յատկապէս իրեն մեծ շնորհակալութիւնը նը եկեր անձամբ նու իրեր է յիշեալ Ըստապատիք վարդապետին՝ զովիլով անոր հանձարեղ գործունեութիւնը, նաև աղքային շնորհակալութիւնը բաղմակիք եւ նամակին միջոցաւ ալ յայտներ նոյնի գերազագութիւն Տ. Թատիկոս Արքան առաջնորդի քաջարիս:

”՚ի Ա երջէ արածելով զմեզ մեծարդոյ Շերջն կը Եկը, որ ըստ ինուրոց Ազգայնոց տեղույն բարեհանձիք ներկայ նամակիս տեղ շնորհել Զեր պատուական շարաթաթերը ինը էջերուն մէջ, մնամ եւայլի:

— Մեր արժոյ բաժանորդներէն մէկըն հետեւեալ նամակը գրեր՝ լրադրոց մէջ հրատարակիլով կը խորին:

Մեջն իր վերջն 91 թուով աղդայի Պատրիարքարանին մէջ գործերը ըստ լշակուն մին հասկըքնելու մարք ծաղրական պատմութեալ մը կը յօդէ: Արդարեւ կը պատահի երբե որ մէկ մարդ մը աղդային ժողովին մէջ լմնալու գործ մը կունենայ, ու ժողովը մանելու համար էր կարգին սպասելով քանի մը շարաթաթերը աղքատիքարան կերթայ կուգոյ: Երբեմն սկը պատահի որ մասոց մը աղդային ժողովին ներկայանու կուղէ շնչին պատմաւա մը կամ Ժաղին ու շաղդրութեանը արժանի շըլաքիք գործի մը համար, և թոյլ շարզիք: Պարձեալ պատահի, որ մէկ ժողովին նեսուոր լմնալու գործ մը կունենայ, բայց այն գործը մանրամասն քը նութեանց կարուտելով, կամ ժողովին կամք կախում չունեցալ պատճառներով կերկարի որոշումը կուշանայ: Էստի անանի մարգիկ ալ ժողովին ըրած որշմանը չհամարվիլով՝ Պատրիարքարան երթուլ գալը կը շարունակեն ու մէկն մէկալին ալ կը գանգատին թէ երկոք ամիս վեց ամիսէ Պատրիարքարան կերթամ կուզաւու գործու շատեանը վրա կը գանցիլով՝ Պարելի է նաև որ գործը ըստ շուտով տեսնելու մասին զանցաւութիւնն ալ պատահին: Ասկայն կը գանցիլին այսպիսի ածինք ալ որ գործի համար Պատրիարքարան եթալ գալը իրենց խարեւացութեան առիթ գործիք կը մենքն ու առաջնորդները մէջ առաջնորդ համարակաց գատուութիւնն է:

Ասկէց քամի մը աւարի առաջ վարժապէս մը՝ որ Մեջնուարին օտար չէ ընտանեան վկէմել պատճառաւ գաւասատանի ներկայուցաւ Պատրիարքարանի փոխանորդական ժողովին: Ա է ճպատճառներն ու պարագաները սնուզաւած համարինը յայտնել, միայն սա ըստնը, թէ Մ շաբին մէջ Մ անհասարին հարսնիւլ վերնագրով շրատրակված ցուրտ եւ անհամ վկանին մէկ շնի գէնէքերը կամ գերասանները համ ներկուցն ու առաջնորդները ալ բաժինը չմասնան, եւ ամեն մարդ իր գործը ու շէ թէ խօսրէն ճանչցընելով իր արդար հառցումը ընդունի համարակաց գատուութիւնն է:

Ասկէց քամի մը աւարի առաջ վարժապէս մը՝ որ Մեջնուարին հարսնիւլ վերնագրով շրատրակված ցուրտ եւ անհամ վկանին մէկ շնի գէնէքերը կամ գերասանները համ ներկուցն ու առաջնորդները ալ բաժինը չմասնան, եւ ամեն մարդ իր գործը ու շէ թէ խօսրէն ճանչցընելով իր արդար հառցումը ընդունի համարակաց գատուութիւնն է:

Ա արժապետը որ մայրութաղաքին մէջ գործ ներու գտասաւն էր, և բնաւ մէկ ժամանակ օրոշեալ օրերուն ու ժամանակ իր գործին ու իր շէքը գտասաւն եւ անհամ մարդուն մէկ շնի գէնէքերը կամ գերասանները համ ներկուցն ու առաջնորդները ամաց մէջ ծնած մաս ու մածցած չմըլու:

Ա արժապետը որ մայրութաղաքին մէջ գործ ներու գտասաւն էր, և բնաւ մէկ ժամանակ օրոշեալ օրերուն ու ժամանակ իր գործին ու իր շէքը գտասաւն եւ անհամ մարդուն մէկ շնի գէնէքերը կամ գերասանները համ ներկուցն ու առաջնորդները ամաց մէջ ծնած մաս ու մածցած չմըլու:

" առբաթէ: Ի՞նքը դպրոցը բոլորովին երեսէ ձը-  
" գերէ կը: առաջ ամեն օր գտնեմուր տեղ գու-  
" նէ շաբաթը՝ երեք չորս ամիսմ կուղայիք թէ  
" և եւ որոշեալ ժամերուն աւ ըլլար, հիմա երկու  
" անդամ աւ չեմակէ շխտակէ չէք գար: Խաղալէնք,  
" Պատաւէլի նայեցէք դպրոցին մանկացը եւ ձեր  
" խոսամանը ու յանձն առած պարտաւորութեանը  
" զանցառութիւնի մի լունէ: — թաղութիւն կը նէք  
" ալաներ, իրաւունքն էնիք, բայց աս օրեր պատ-  
" րիարքարան գործ մը սւէինք, համ կերթանը  
" կուղանը ու օրերնիք կը կրանցունենք: Գիր-  
" աւէքա, մեր Պատրիարքարանին մէջ շուտով  
" որոշ չմնար: Բայց գուք անհու եղիք: Կը  
" յանառ որ գութու գործերին կրինաց  
" ու անէն ետեւ շարունակ կուգամ որոշեալ ու-  
" րերուն ու ժամերուն, եւ չեկած օրերուն ու  
" ժամերուս տեղանալը լեցնեմ: Խաղալ հոգա-  
" րարաւուները պարագ տեղ կ'սպասեն: ոչ Պատ-  
" րիարքարանի գործը լինարիք եւ ոչ աւ Վե-  
" սին կանոնաւոր կերպով կ'զոր գալիք ունի:  
Խրկորդ անդամ զիտուութիւն կը նէն հոգա-  
" րարաւուները, եւ գործեանը նոյն պատասխան կ'ըն-  
" դունին: Ա երջակու քանի անդամ զինը  
" յորդորելն ետեւ ճարերնին հատնելով մէթիւ-  
" նուն սանը կելեն Պատրիարքարան կերթան ու  
" կ'սպագն կիմանան որ վարժագետն իր պար-  
" տագնութեանը տոիթ համարած դատաստա-  
" ռի միայն չորեցարթի օրերը կը լայ եղիք մէկ  
" կամ երկու ժամ տեւելով, եւ ան աւ լիցած է  
" եղիք քանի մը շաբաթ տաւած: Հադարաւուն-  
" ըստ չիմանանան պէս բորսովն կը համերն  
" վարժագետն խարեւայութիւնը եւ վերջազիք կը  
" փանալի գարոցներէն, բայց ու պատաւոր մի-  
" շատակներ ձգելով հոգաբարձուաց որտին  
" մէջ . . . .

Ծիկեալ վարժագետն իր խարեւայութիւ-  
" նը ու պարտազանցութիւնը ճանչալուն դրիս-  
" քայլարձաւուներուն գէմ սի կը պահէ եւ  
" Վեպուն մէջ լիւլ մը նախատական ախնարկու-  
" թիւներ կընէ անոն:

Երգ, կը հարցանէնք, թէ մէկ մարդ մը  
" որ աշգին գործոցներուն մէջ յանձն առած պաշ-  
" տոնին անհաւտուորմաններն կընէ, վուշ տեղ  
" տառ կառնէ, ալզոց ժամանակը պարագ ան-  
" ցունել կուսոյ, իր օրինակու ոչ նոյն գործո-  
" ներուն մէջ գանձելը ուրիշ վարժագետաց աւ  
" զարտապահցութեան եւ վերջազիք անկարգու-  
" թիւներ կընը նէ, այն մարդը կընայ եւ

իրաւունք կունենաց ազգային դպրոցները վար-  
" ժապետներն ու հոգաբարձուները չըսենք ծաղ-  
" րուլու, որ ամենեւնին շվայլեր, այլ եւ յանդիմաններն  
կամ իրաւունքու:

Պատաւէնք ուրեմն Վեպուն, որ իր քա-  
" րուած անտառ մէջ մարտասիրութիւնը այս պա-  
" րագայիս մէջ ու դործածելով, ազգին մէջ ան-  
" հաւատարման թիւն, անիրաւութիւն, եւ ուրիշ  
" պահտառութիւններ դործող կամ ունեցող եւ կամ  
" իրն անանկ երեւցոն անձինքը ինչպէս որ յու-  
" կանէ յանուանն իր ընթերցազներուն կը ճանչ-  
" ցունէ, անանկ աւ վերոյիշեալ խաբերայ, պար-  
" աւզանց ու անիրաւութիւններ աւ անձնը  
" ճանչունէ, որպէս զի հասարակութիւնն աւ  
" գիտուայ ինչ համարում կ'ընէն աւ արժան  
" գունայ ինչ համարում ունենաւու և անոր  
" վայ, եւ մասմատ անձինք անոր կ'ընդուազարի  
" խօսքերն չըսողըն:

Ասուլ Վեպուն իր անաշառութեան ու  
" ճամարտափութեանը յայտնի ապացուց մը տալէն  
" գամ՝ օգտակար ծառայութիւն մընալ ըրած կը լ-  
" լայ աղջին:

Խոնդիւլ պայտ ապաւութեան ու  
" մի շորէնք ձեր պատուակն լրացրն էլերուն  
մէջ, մասմ եւայլն:

### Լուսուր բաժանութեան հետո ապաւութեան ու " մասմ եւայլն:

**ՆՈՐԵԱԿ ՍԱՏԵԱՆ**

ՀԵՐԵՍՅԵՒՍԵԸԸԸ ՎԵՐԴԻ ՎԵՐԴԻ  
ԹԻՒՐՅԵՒՆ ԱՐԵ ՊԵՐՍՅԵՐ

Ըստ կ'ընէն համարակ աւ իւթիւններն իւ-  
" շատ օգտակար պատուակն եւ զիրաւութեան մէջ  
" գուստն չունեցողներն աւ կը համարիուն  
" գնելու աս պայմանով որ գործածելին  
" ետքն ալ եթէ չը հանին իւթիւն ետ  
" տանին ու սամակնին ամբողջ ետպիտի արրո-  
" ուի:

Հասարակութեան քամիկ օգաբին  
" ու դիւրութեանը համար հիմայ զինը հա-  
" տիկունիւթեանը գար իջուեցաւ:

Խուզինայով լաւնողն շատկե է եւ  
" քօնթ կըլլուի:

Ամերիկայի մազազան, Պալաթիա: 2

— o —

Ս. Ա. ՄԵԽԱՍԵՍԵՆ ԵԽ ՇՈՒՆԵՐ

Սոզզիայէն նոր ընդունեցին զանազան  
" տեսակ շատկեցու եւ ուրիշ ընտանեկան

— o —

Ս. Ա. ՄԵԽԱՍԵՍԵՆ ԵԽ ՇՈՒՆԵՐ

Ս. Ա. ՄԵԽԱՍԵՍԵՆ ԵԽ ՇՈՒՆԵՐ